

թից այնքան տուժել ու տուժում են այսօր էլ քեմական եւ կրտական-մշակուրային հաստատութիւնները։ Մինչեւ որ Սահմանադրութիւնը ամուր կերպով չկանգնէ ժողովրդական-ընտրական սկզբաննի վրա եւ ազգային-քեմական գործերը չանցնեն ժողովրդի ձեռքը, ներկայ ժաման, ի հարկէ, ոչնչով չի մեղմանայ։

Կան եւ ուրիշ խիստ կարեւոր հարցեր, որոնք չպէտք է անտեսեն սահմանադրութեան ժննութեան ժամանակ, բայց

մինչեւ որ նախագծի բնագիրը հրապարակ չդրւի, դժւար է որաշ բան ասել։ Փետք է պահանջել, որ այդ նախագիրը որ առաջ հրատարակւի, որ նրա ժննութեան կոչվի ինքը ժողովուրդը, որ սահմանադրութեան բնագրի մէջ հաշվի առնընեն նոր ժամանակների եւ բռնոր վայրերի ուրոյն պայմանները եւ որ վերջնական հաստատումը կատարվի ժողովրդի կրական ներկայացուցիչների կողմից։

ԲԱՆԻ ՄԸ ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Մեր ամենա աշուղը Սայեար՝ Նովան իրեն համար գրական ամուսն է կազմեր գործ ածելով երկու բառեր։ Սայեար՝ արարերէն, ՚նովա՝ պարսկերէն։ Ի՞նչ են այդ բառերը։

Ս - Ե - Գ, որ կը կարդացի Սայեար՝ արարերէն արմատ - բայէ եւ կը նշանակէ որս, որսալ, քոչնորատութիւն։ Շարունակարար նոյն գործը կատարող անձը ցոյց տալու համար, արար ֆերականութիւնը բայ-արմատի երկրորդ տառեն յետոյ մէկ ա (էլիփ) կը դնէ եւ երկրորդ տառը կը կրկնէ արտասահելու ժամանակ, բայց գրելու տառն կը սղէ։

Ուստի՝ Ս - Ե - Գ (Սայեար) - որս, որսալ։

ՍԵԵԼՐԻ (Սաեեադ) { որսորդ, որսկան։
ՍԵԼԱԴ (Սայեադ)

Հայերէնի մէջ իրար քոյ քոյի եկող երկու և Ե-ի առաջինը փոխւեր է «Ե»-ի։ Երբ արարերէն տառերով կը գրենք Սայեադ, կը գործածենք միայն չորս տառ Ս - Ե - Ա - Գ եւ կը կարդան։ Սայեադ։

«Սայեար»-ի «Ե»-ն նիշտ է քէ սըխալ։

- Սինա՛ է։ Արարերէն «տառ» տառով կը գրւի սայեադը, որին հակա մապատասխանող տառն է հայերէնի մէջ Դ։ Օրինակ, մէքր՝ հայերէն մարդ, մէքր՝ վարդ։

Ասոր կը հականառին՝ ըսելով, քէ Սայեադ՝ ՚նովան ինքը իր ամուսնը կը գրէր «Ե»-ով։

Սայեադ՝ ՚նովան ոչ միայն իր ամուսնը «Ե»-ով կը գրէր, այլ տեղ տեղ վարդը կը գրէր վարը, մարդը՝ մարք։ Արդ՝ մենք կ ընեսեւի՞նք անոր ուղղագրութեան բռնոր կշտերուն - ի հարկէ ո՛չ։ Սայեադ՝ ՚նովան իրաւունք ուներ հասարակ երկու բառերէ իրեն համար յատուկ անուն մը շիմել եւ գրել այնպէս, ինչպէս իրեն հանելի էր, առանց ուշադրութիւն դարձնելու ուղղագրութեան։ Եւ մենք այլ պարտաւոր ենք գրելու այնպէս, ինչպէս ինքը կը գրէր։ Սակայն, երբ պարստումներու եւ վերլուծումներու մէջ կը մտնենք, երբ կուզենք իմաստ տալ անունին ու ֆերականօրէն վերլուծել, պէտք է գրենք Սայեադ եւ ոչ Սայեար, ինչպէս կը գրենք վարդ եւ ոչ վարդ, մարդ՝ ոչ քէ մարդ։

՚ՆՈՎԱ.՝ պարսկերէնը ունի Յ-վ-նով-նոր. նաեւ՝ Յ-վ-մէկվ-ձայն, երգ։ Պարսկահայերը յանախ կըսեն՝ նովրուզ-նորօր, նովրահար - նոր զարուն։

՚ՆՎ.՝ նէվ յանախ գործածող բառ չէ. անոր կցելով ազ մասնիկը կը դառնայ նւազ, որը եղածին պէս հայերէնը առներ է իր մէջ։

՚Նովայի վերջին ազ մասնիկը ո՞րտեղէ կուգայ։

«Ա»-ն «նով»-ի անհրաժեշտ մասը չի կազմեր, այլ աւելցւած է Սայեադ Նովայի կողմէն իր անունը չորս վանկանի շնչելու եւ աւելի հնչուն դարձնելու համար: Ան այնքան ալ կպած չէ այդ տառին եւ տեղին համեմատ կը ջնջէ: Օրինակ Սայեադ Նովի եարն իմ, ոչ թէ Նովայի:

Վերը ըստինք, թէ պարսկերէն կան չով - նոր եւ նէվ - երգ բառերը, արդ՝ մեր աշուողը ո՞րին է գործածած: Անպայման առաջինը եւ «նոր» իմաստով: Ինչո՞ւ: Որովհետեւ նախ՝ հեղինակը իր անունը կը գրէր «Սայեար Նով» եւ ոչ թէ «Սայեար Նէվ»: Երկրորդ՝ ֆերականօրէն «Սայեար»-ը գոյական է, որուն կը տրէի իրեւ ածալան «նով»-ը եւ իմաստը միշտ դուրս կուգայ: - նոր որտորդ:

Գուցէ շատերը վայելուչ զգունեն մեծ աշուողի անունին նոր նրսորդ լինելը: Մենք ոչինչ փոխել չենք կարող. այդպէս է եղած Մեծ աշուողի ցանկութիւնը: Ենթադրենք պահ մը, որ Սայեար Նովան ուզեր է իր անունին տալ «երգ որսացողի» կամ «երգի որսորդի» իմաստը: Այդ պարագային պէտք է գրէր ու կարդար Սայեադ - ը - նէվ: Երկու բառերու մէջ ընկած շաղկապող «ը»-ն անհրաժեշտ է - երբէ ոչ գրելու, գէրարտասանելու տանի: Առանց այդ «ը»-ի կապակցութեան, մենք պիտի քարզմանինք - Սայեադ Նէվան -որսորդ, երգ, բայց, ոչ երեք՝ նրգի որսորդ:

Ս - ն - Դ (Սէյխը) - Սիդ արարերէն է, կը նշանակէ պարս, ժօնութէօր, սիժնէօր: Արաքական երկիրներու մէջ ամեն ժայլափոխիթ կը լսենք: «Եա՛ս սիդի» - ո՞վ պարոն:

Գործեյլը տրամա մը ունի: Cid անունով: «Սէյխ»-ը «Սիդ»-էն շիմած ածական մըն է, որ կը տրէի որոշ կրօնական ժասակարգին իրեւ տիտղոս:

Սէյխի յոգնակին է սիւէդա, ոչ թէ սրդար կամ սադար. կայ սրդար, որը յոգնակին է սրդդ (կիմ) բառի: Եա՛

սրդդ - ո՞վ տիկին. եա՛ սրդդար - ո՞վ տիկիններ: Սէյխիդէն Սայեադ ֆերականօրէն չի շիմսիր: Թէ Սայեադ Նովայի ժառանգներէն ումանք ինչո՞ւ են իրենց համար իբր ազգանուն առած Սէյխիդուն, այդ կարելի է բացատրել այս վեհչիմների իրենց անուննեն աւելի փայլ տալու, իրենց ազնականութիւնը ապացուցանելու ցանկութեամբ - Սէյխիդով, այսինքն՝ իշխաննեան, եւ ոչ թէ Սայեադնեան, այսինքն՝ Որսկաննեան: Զէ՛ որ անոնք եւս, Մոսկայի մէջ, կը շփուկն իշխաններու հետ: Մինչդեռ Թիվլիզ եղադները իրենք զիրենք կը կոչէին Սայեադնեան, որը իսկականնին հետ նիշտ է:

ՄԱՀՏԵՆԵՍԻ - արարերէն է. գոյական բառն է՝ հատիսէ. արմատն է՝ չ - Տ - Ս - Յոգնակին կը լինի հաւատիս. կը նշանակէ՝ բարի լուր, ուրախալի լուր, աւետիք: Թիվրէխոյ մէջ, պատերազմի ժամանակ, օրը երկու անգամ կը լսէինք ենուագիր ծախող տղաներու գռալը. «հաւատիք», եկնի կելեն հաւատիս»:

Վերը ըստինք, որ մահտեսին արմատն է՝ չ - Տ - Ս - Յ: Արարերէնի մէջ վայր ցուցնելու համար արմատի սկիզբը կաւելցունեն «մ» եւ երկրորդ տառի վրա կը դնեն շեշտ մը, որով կստացիք «մ» եւ կը կարդացի մահտես, այսինքն՝ ուրախ լուրի վայր, աւետեաց երկիր:

Մահտեսի, աւետեաց երկիրն պատկանող, աւետիս առնելու գնացող:

Գուրամինի իրաքանչիւր տունը կը կոչւի հատիս, այսինքն՝ աւետիք, բարի լուր:

Բարի լուրի վայրը երկուք է՝ երուսաղէմ եւ Մէքքէ:

ՄՊՏՍՒԻ - արարերէն է. արմատն է գ - Տ - Ս - Յ, որը կը հնչէի գուտս, - կը նշանակէ՝ սրբութիւն: Թիվրէխը կըսնի գուտս կամ գուտս - ը - շերիֆ - Փառահեղ սրբութիւն - Երաւաղէմ:

Սրբավայր ցուցնելու համար նոյնը կըսնինք, ինչ որ ըրբներ Մահտեսի շիմնելու համար. մահտեսինք արմատին ըս-

կիզրը եւ երկրորդ տառին վրա կը դընենից շեշտ մը եւ կստանանք Մ Գ Տ Ս, որ կը կարդանիք մագտես - սրբավայր: Սրբավայր զագողք կը կոչէի՝ Մգտսի, որը կը կարդանիք՝ մագտեսի, աղաւաղեալ ձեւով՝ մգտսի: Խոկ «Մուգատասա»ը այսակս է կագմւած. Գ - Տ - Ս - Ս սըրբուրին, քագտիս - սրբանել, մուգատէս - սրբացուցած: Թթվախօս հայ բողոքականները կըսնի՝ Քիրապ - ը - մուգատէս - սուրբ գիրք:

Հիմա պարզեցաւ, կը կարծեմ, որ «Մուգատասա»-ի աղաւաղումով չէ որ մահտեսի է շինւեր, այլ՝ երկուքն ալ կազմէեր են բոլորովին տարրեր արմատներէ:

Մահտեսին ան է, որ կիրքայ պարունակուրինը այցելելու - աւետիք:

Մագտեսին - մղտսին ան է, որ կիրքայ պարունակողին այցելելու - սրբավայրը:

Արդ՝ Մայեադ նոյն հայրը մագտեսի - մղտսի էր, որպակետեւ սրբավայր այցելած է եւ մահտեսի դարձած՝ իմբնարերաբար: Վերջ ի վերջոյ՝ կարելի չէ աւետեաց երկիր երբալ եւ առանց աւետիքի վերադառնալ:

Հ. Յ. Գ. ԿՈՐՆՈՅ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

«Վ.Է.»-ի նախորդ համարում երաստարակուած էր Հ.Յ.Գ. Կարենյ ընդհ. ժողովի նկարը: Եղած խնդրանիքի վրա սալիս ենի ժողովին մասնակցողների անունները: Ըստ նկարի, Վերի շարք, ճանից աջ-

1) Վահան Յովլիաննիստեան-Մինախորհնան (Սամսոն), 2) Արտաշէս Գաւաֆեան (Կարին, երաւիրւած), 3) Մանսան (Կարին, երաւիրւած), 4) Արմենիսկ Օղալոյիսան (Տրավիզոն), 5) Վահէ Թոխիկեսն-Արշակ (Բաղէշ), 6) Աւագ Հանիստեան (Կարին, երաւիրւած), 6) Աւագ Հանիստեան (Բէյրութ) 7) Յովակի Պոլիկանիսիստեան-Ֆիո (Թեհրան), 8) Վարդաղար Գագէստեան (Բուլգարիա):

Միջն շարք - 1) Համազասպ Սրբաձրտնեանց (Պոլիս), 2) Մարտիրոս Յարտիրոս (Սամաս), 3) Փիլոս-Մարալ (Իրաւիրւած), որոնիք բացակայ էին նկարւելու ժամանակ:

Երուսաղէմ այցելողները, երէ փափաքին իրենց մարմնին վրա զանազան նկարներ փորել՝ նկարել կուտան, այսինքն՝ հանճ ընել կուտան: Ի՞նչ է հանճը: - Հ - Ճ - Ճ արաբերէն է, կը նշանակէ՝ փորել, նկարել, զարմել: Թիւրքերը կըսն «հանճի գնաց, հանճ զարմել տաւ, հանճ ցոյց տուր» ևն: Քերականօրէն Հ - Ճ - Ճ - Փարել, փորել տաւ, հանճ - փորող, փորել տուրդ: Կարելի է Մագտեսի եւ Մահտեսի ըլլալ եւ հանճ ըլլալ:

Ամփոփենիք: Այսպէս, ուրեմն -

1.- Անոնիք որ կը գրեն Սայեաք նովա, ինչպէս աշուղը իմբն է գրէր, քոյ գրեն. իրեւ յատուկ անուն. այդ ընդունելի է:

2.- Անոնիք որ կաշխատին սոսուզաբնել այդ անունը եւ կուզեն գրել համաձայն իր իմաստին եւ ուղղագրութեան, պէտք է գրեն՝ Սայեաք նովա - նոր որսորդ:

3.-Սայեաք նովայի հայրը, երէ այցելած էր Երուսաղէմ՝ Մահտեսի էր, նաւեւ՝ Մագտեսի - Մղտսի: Երէ մարմնի վրա նկարել տած էր՝ նա'ն հանճ էր: Փարիզ. Տօֆք. Յ. Կիլիկնցի

դարեան («Ազատամարտ»-ի Խմբ.), 4)

Շուստում (Բիւրօ), 5) կ. Ակնունի (Բիւրօ), 6) Ս. Վարցեան (Ամերիկա), 7)

Արտ. Հանըմեան (Եգիպտոս):

Վարիք շարք - 1) Հիւսիսեան (Շապին-Գարահիսար), 2) Մարութէ Մարանինեան (Կարին), 3) Տիգրան Խաչիկեսն - Արզումանեան (Պոլիս), 4) Շահ Արմէն (Կարին), 5) Ռուր. Տէր - Մինասեան (Մուշ), 6) Վարդանեան (Սըվագ), 7) Գոլասեան (Սըվագ), 8) Միհրան Թիրլէմէղեան (Վան):

Նկարի մէջ չկան - 1) Մնօ Պոլոյեան (Մուշ), 2) Գէորգ Ղազարեան (Կովկաս), 3) Փիլոս-Մարալ (Իրաւիրւած), որոնիք բացակայ էին նկարւելու ժամանակ: